

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 18

1 Յոնունար 1899



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆՑ

Պատր Ալի Ճառտէսի Թիւ. 20

1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Ալպեանք .
- 2 Պատարագամատոյց Ս. Սահակայ .
- 3 Ս. Գրոց Ժամանակագրութիւնը .
- 4 Օրենսդրութիւն Օսմանեան ըստ ծիսի Անաֆիտայ .
- 5 Անանիա Նարեկացի .
- 6 «Պատկեր» հանդէսն .

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Իննեւորդ Տարի


ԹԻԻ 18

1 Յունուար 1899

ՄԱՆՔ. Բաղմազէպի Յունվար (1899) էջ 36 .

Դիտողութեանց պատասխանն՝ ընդ հուպ : ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ .

Ա Լ Պ Ե Ա Ն Ք



ՄՇՏՆՁԵՆԱԻՈՐ ԶԻՒՆՆ ԵՒ ՍԱՌՆԱՐԱՆՔ

(Շարունակութիւն տես թիւ 17)

Այսչափ զեղեցկահիւս հրայակերտն ամեն տարի հազարաւոր այցելուք կը վայելեն ի Շամոնիքս, Սառնակոյտ ծովին վարի մասն հառամեկով : Հիանալի անցք :

Այդ կիտուածոյ վտակներն որ միայն ցերեկներն կ'ընթանան խոխոջալով, եւ գիշերներն ցրտոյն սաստիկութենէն կը ստահն, սառոյցներուն վրայէն դիմելով այն ջրհոր կամ աւազան կոչուած անազին խոռոչներու մէջ՝ ուսկից կը ծնին Եւրոպոյ հսկայ երակներն Բո, Հոենոս, Հոտքանոս, Դանուր, եւ այլն : Հոսանքն զանոնք կը մղէ դէպ ի հասարակաց ջրամբարն՝ ծով, ուր արեգական ազդեցութեամբ շոգիացած օդային հոսանաց մզմամբ կը հասնին դարձեալ մեկնած տեղերնին : Հոն կ'անձրեւէ ստորտաին վրայ, կը ձիւնէ դադաթան մօտ : Երկար կամ համառօտ հանգստենէ յետոյ նոյն ընթացքն կ'ըսկսի շարունականցնելով ձեան սառի վտակի առուի գետի ուղիսի ծովու

անպի եւ ձեան վիճակներէն, եւ այսպէս շարունակ : Մշտա-
տեւ շարժումն կը սիրէ . եւ ահաւասիկ :

Կատարուած հաշիւներուն համաձայն զոր ես քննած չեմ,
սակայն տարակուսական անգամ չեմ կարող նկատել, ամեն
տարի տասն եւ ութ մեզր բարձրութեամբ ձիւն կը տեղայ
Ալպեանց վրայ . երբեմն երկու մեզր օրուան մէջ . այս հան-
դիպած է ինծի : Այս հաշուով ասոր տարուան մէջ 180 մեզր
բարձրութեամբ ձիւն կ'ընէ . 1800՝ հարիւր տարուան մէջ .
եւ եթէ այսպէս հաշուենք՝ լուսնի լեռներուն հասնելու զըժ-
ուարութիւն չենք կրեր : Սակայն ընդհակառակն, փոխանակ
աւելնալու՝ տարուէ տարի կր պակսին : Ի՛նչ կ'ըլլայ ուրեմն
տարեկան 18 մեզր բարձրութեամբ ձիւնն : Մաս մը հողմոց
ձեռամբ կ'աւլուի . մաս մը ձորերու եւ խորխորասներու մէջ
կը ծածկուի հիւսերու թաւալմամբ, մաս մ'ալ հարաւային հող-
մոցն երեսէն կը հալի : Խորչակն՝ զոր ձիւնակեր կը կոչեն
Չուիցերիացիք, օրուան մէջ մեզր մը բարձրութեամբ ձիւն կը
լափէ կը լուծէ : Մնացեալն իր բնական ծանրութեամբն եւ
խոնաւութեան ազդեցութեամբ կը կարծրանայ եւ առանձին
խաւ մը կը ձեւայնէ ձեան եւ սառին մէջ . զոր հին ձիւն
կ'անուանեն : Այս ալ մեղմիւ կը սառանայ եւ կապուսակ դոյն
մը կ'առնու : Այսպէս՝ ինչ որ հալելով կորուսին սառնարանք՝
կ'ըստանան վերստին եւ կը նորոզին : Ծշղիւ ծով մ'է՛ այլ սա-
ռուցիկ հարթ ու լայն մկանունքն, որ մեղմիւ կը նեղնայ եւ
սառած գետի մը նման զառիթափ կը խոնարհի գէպի ձորն եւ
հովիտ : Այս անհուն զանգուածներն որ անշարժ եւ մեռեալ
կարծես կը թուին, կը շարժին, կը շարժին, թէպէտեւ դան-
դազաբար . իրենց ընդարձակութեան եւ զրաւած գիրքին
հակման համեմատ : Բազմաթիւ հոշակաւոր բնագէտք՝ եւ յի-
րուի բազմաթիւք՝ առ ետեղ իրենց քննութիւնքն կատարած
են, ստուգելու համար այդ շարժման պատճառն եւ օրէնքն :
Սառնարանք իրենց բնական ծանրութեամբն պատճառու կը
շարժին արդեօք՝ թէ սառոյցի՝ եւ հալման առաջ բերած մաս-
նական հերածեւ խողովակներուն մի առ մի ընդլայնմամբն :
Երկրաբանք միաբան չին տակաւին : Վասն զի ջրոց բնական
ծանրութիւնն ալ կայ՝ զոր մոռնալու չենք . երբ սառնարան-
ներու սառորին երեսն ջերմութեամբ հալի՝ սառն վրայէն կրնայ
շարժիլ . որչափ ալ անհուն ենթադրենք : Սակայն սառնարանք
իրենց ամեն ծածուկն չյայտնեցին գեռ . այլ որոնց որ իրենց

չարունակ շարժման հաւատք չեն ընծայեր՝ արդեամբ կը պատասխանեն :

Hugi բնագէտն 1827ին Ահարի սառնարանին վրայ խրճիթ մը շինել տուաւ չոր քարերէ . իր ուսումնասիրութեանց համար : Ի՞նչ կ'ընէ սառնարանն . քննարանն տեղէն կը փոխադրէ . 1836ին քննարան խրճիթն 71½ մեդր վար իջած էր . 1841ին 1428 մեդր վար՝ իր առաջին դիրքէն : Տեսած էք այսպէս թափառաչըջիկ տուն մը : Տարեկան շարժումն եղած էր 102 մեդր :

Կենդանեաց վաճառական մը 1800ին կամ 1801 , գաղղիական բանակին մատակարար , Ս. Թէոտիւլի կիրճէն դէպ ի Ջերմադ երթալու դժով սեպտ. 20ին ճամբայ կ'ելլէ . իր անունն է Կալ . հետը ունէր Ռիկոլէ անուամբ սպասաւորն եւ ջորի մը՝ որուն անունը չեմ գիտեր : Կենդանին բեռնաւորեալ էր 7000 զանազան չափով ոսկի պարունակող պարկով մը : Իտալական զառիվերին վրայ ամենայն ինչ գոհացուցիչ էր : Կիրճն անցնելուն պէս մատախուղն եւ սոսկալի ձեան փոթորիկն կը չփոթեն ճամբան սառնարանին վրայ , եւ յանկարծ ջորին իր բեռով եւ ծառայն ուր կը սանձավարէր՝ անկրկնոյթ կ'ըլլան ակնթարթի մը մէջ . կարծես լարուած որոգայթ կար , Խեղճ Կալ հազիւ հազ իր հեաքին վրայ դառնալով կը համնի տուն . արտում մանաւանդ իր դրամն ու ջորին կորնցնելուն վրայ : Անօգուտ եղան լուր խուզարկութիւնք : Ջերմադի ժողովըրդապետ քահանայն օր մը պտոյտի ելլալով իր աւանդապահ ծառային հետ՝ կը համբառնայ մինչեւ Ռիֆէլհուն , Ռիֆէլպէրկի հուշակաւոր օթեւանէն վեր . եւ դիտակով մը սառնարանին եզերաց վրայ սեւ անսովոր բան մը կը նշմարեն : Կ'երթան կաղն ի կաղ . եւ ինչ տեսնեն . Ռիկոլէ ծառայն , ջորին եւ գումարն արծաթի մաքուր պահուած . մանաւանդ վերջինն : Կ'առնէ զայն եւ առանց մարդու բան յայտնելու կը պահէ , իսկ մտեալը կը թաղէ : Յիսուն տարի յետոյ սառնարանն մինչեւ հոն բերած էր այդ կտակն : Ժամանակ մը վերջը խղճի խայթէն նեղուած՝ պարկին մէջ գանուած վաճառականին թղթերէն տեղեկանալով կ'երթայ ի Սիոն եւ ամբողջն կը յանձնէ կախկոպստին , որ Առաջայի առաջնորդին կը դրէ : Կալ մեռած էր , այլ իր ժառանգներն յայտնի է թէ այս յանկարծական աւետիսէն չնկղուեցան բնաւ :

Ահա ուրիշ պատմութիւն մ'ալ , աւելի զգայական : Սառ-

նարանի մտակայ գիւղին շինականներէն մին օր մը տօնա-
վածառ գացած ըլլալով՝ ետ չդառնար : Կինը յուզուած էրկանը
յապագելէն կը դիմէ չորս կողմ կը հարցաքննէ եւ տեղեկու-
թիւն կ'առնէ՝ թէ գինեւան մը մէջ քիչ մը ուշացած ըլլալուն՝
սառնարանին ճամբով ետ դառնալ մտադրած էր . ամենէն հա-
մառօտն ըլլալով , Կասկա՝ չէր մնացած . թշուառակսնն գի-
շերուան մութին վնի մը մէջ ինկած էր . կինն այրի կը մտար :
Հացաւ իր էրիկն տարի մը , եւ կրկին ամուսնութեան գիշա-
նելով մխիթարուեցաւ : Սակայն օրէնքն իր առաջին էրկան
մահուան վկայութեան գիրն կը պահանջէր . գիւղապեան օրի-
նապէս չհաստատուած մահուան վկայագիրն կը զլնար . ա-
մուսնութիւնն չկատարուեցաւ : Տանուինը տարիներ անցած
էին եւ ահա օր մը մեռեալն կը յայտնուի . սառնարանէն ելած
էր առանց փոփոխութեան , միայն սրունքներէն մին տարած
էր սառն : Ճանչցուեցաւ անձն եւ օրինապէս թաղուեցաւ
մարմինն . կինն կրնար այլ եւս ազատօրէն ամուսնանալ :

Այս կրկին օրինակներու մէջէն յայտնապէս կ'երեւի՝ զի
այս սառնարանք գրեթէ 100 մեդր տարեկան տեղափոխութիւն
կ'ընեն : Արագաշարթ սառնարաններուն երազութեան միջին
չափն է այս : Այլ թէ այս դանդաղ այլ յարատեւ շարժումն
շարունակէ՝ օր մը մշակութեան եւ բնակութեան դաշտերն
կրնան ծածկել եւ հեղեղառքն պարսպել . այսպէս կրնայ ոք
մտածել : Այո՛ , կան օրինակներ . այլ Նախախնամութիւնն
կարդադրած է այդ ալ : Սառնարանք՝ ըստ ձմերուան ցրտու-
թեան ստաիճանին եւ ձիւնին չափին՝ կամ ամարան ջերմու-
թեան՝ կրնան աճիլ , պակսիլ , նոյն մնալ : Երբ հա-
լումն աւելի է քան սառոյցն՝ եղերքն կը քաշուին . ետ կը
դառնայ կ'ըսեն . հակառակն՝ ձորերուն մէջ կը մղէ գիրենք :
Այս պատճառաւ մեծապէս կը ճօճէ իրենց շարժումն : Լեռնորոց
խօսքին համաձայն՝ այդ սառնարանք եօթն տարուան մէջ ետ
եւ առաջ կ'երթան փոխադարձաբար : Իրողութիւնն այդ է .
բայց ոչ այդ պատուական եօթնամեակն : Մանաւանդ թէ
յիսուն տարիէ ի վեր սառնարաններէ շատերն զգալի կերպով
համառօտած են : Շամոնիքսի ձորին մէջ Պոստոնոյի սառնա-
րանն որ վտանգ կ'ըսպառնար համանուն գիւղակին՝ 332 մեդր
ետ քաշուած է , եւ 80 մեդր կորուսած է իր թանձրութենէն .
հազարաւոր ուղեւորք կրնան վկայել : Կրինտելուալաի կրկին
սառնարանաց ետ քաշուին աւելի զգալի է . նահանջի գեալինն

կարծես այրած ու մրրկած է : Յայտնի է թէ գեղեցիկ տեսարան մը պակասած է այսու . սակայն սառնարանաց սիրահարք թող չսխրին . վասն զի նահանջի ժամանակն անցած կ'երեւի . այս սոսկալի ձմեռներն եւ խոնաւ ամառներն կը փոխանակին այդ կորուստն : Եթէ այս իսկ պակսէր՝ զեռ անհուն ասպարէզ կայ սիրալաւ սրտերու ամեն պիտոյից բաւական : Տոֆինէի մէջ Բելլուի լեռնաշղթայն զրեթէ 160,000 քառակուսի մեղր տարածութեամբ սառնարան մը կ'ամփոփէ : Սալուայի մէջ բացի Մորիէնի եւ Դարանդէզի հրաշալի սառնարաններէն՝ որ զեռ չափուած չեն կարծեմ՝ եւ կամ թէ ես չեմ գիտեր չափն՝ Սպիտակ լեռն սառնարանք 282,000 քառակուսի մեղր տարածութիւն ունին : Աւելցուցէք ասոնց վրայ զուիցերեան Ալպեանց անհուն գոգերն , մանաւանդ Վարդ՝ Օպերլանտ եւ Պեռնինա լեռանց սառնակոյտն , որ զրեթէ 560,000 քառակուսի մեղր տարածութիւն է . զրէք ասոնց վրայ զիրոլեան լեռնոց համբարներն ալ : Այէչի հիանալի սառնեակն միայն՝ որ Ալպեան սառոյցի գետերուն ամենէն մեծն է՝ որ 21,000 երկայնութեան ընթացքով Յիւնկֆրաուէն կիջնէ մինչեւ Վալէ՝ 24,000,000 խորանարդ մեղր հաշուած է գիտնականէ մը : Գէտերն եւ վերամբարձք երկիւզ չունենան թող , սառոյցն չպակսիր իրենց : Որչափ ալ անսպառ այսօրուան սառնարաններու տարածութիւնն , սակայն երկրաբանական մերձաւոր դարաշրջանի մը հետ համեմատելով ոչինչ է արդարեւ . այդ դարաւոր ժամանակն սառնաշրջան կը կոչուի : Անհակառակելի է՝ թէ եւրոպեան հիւսիսային եւ կեդրոնական բաժինն երբեմն հասարակածային ջերմութեան ամեն բարիքն վայելել յետոյ՝ յանկարծ սոսկալի ցրտութեան մատնուած է : Հնդկական կլիմային՝ յորում փիղն եւ ռնգեղջիւրն կ'ապրէին՝ յանկարծ կրօնեկանտիոյ կլիմայն յաջորդած է : Ինչո՞ւ այս : Ոչ ոք զիսէ պատճառն . այլ ոչ ոք տարակոյս ունի : Կան երկրաբան զիտնականներ որ կրկին սառնաշրջան կը փափաքին ընդունել : Ոչ միայն զուիցերեան զուբաններն՝ այլ նաեւ Գազլիոյ արեւելեան՝ բաժինն մինչեւ Լիոն՝ բիէմոնգեան դաշտերն՝ լոմպարտիականն՝ հարաւային Գերմանիան մինչեւ Դանուբ՝ սառնապատ երկիրներ էին : Սառոյց մը՝ որուն թանձրութիւնն հազար մեղրէ աւելի էր՝ զուիցերական լճերն՝ ճինեվրեանն՝ լիւսեռնեանն՝ Յուրիկինն եւ այլն կը ծածկէր . իտալական Մաձձիորէն՝ Լուկանոն՝ Գոմոյի՝ Կարտայի լճերն սառնարանք էին , եւ մին-

չեւ իսկ ասոնց հարաւային զուրաններն , կը շփոթի միտքն այս սարածութեան առջեւ . սակայն եղելութիւնն է այս , Հնօրեայ այդ սառնարանք իրենց բնակած եւ անցած զեանին վրայ ամենավկայ հետքեր թողած են , ասոնց կարգէն են քարակուտակք (Moraines) , պիւնոր ժայռք (Roches striées) , կուտակ ժայռք (R. moutonnées) , թափաօիկ կարկառք (Blocs erratiques) :

Ձմեռներն երբ շատ ձիւն տեղայ՝ 25 կամ 30 հարիւրորդ՝ մինչեւ որ հալի՝ քաղաքներու պողոտայից երկու կողմը երկայն պատնէշներու նման կը տեսնենք ձեան՝ քարերու՝ տղմի եւ աղբււաց խառնուրդ մը , ամեն անտակ . այս՝ մարդոց ձեռքով չինուած քարակուտակ մ'է ըսեիք : Բնական քարակուտակներն կը կազմուին մերձաւոր կատարներէ ինկած ապառսժուտներով , ժայռի բեկորներով , քարի եւ խճի կոյտերով . վերջապէս ինչ որ այդ շարժող զօրութեան առջեւ կրնայ ճակատ տալու յանդգնել՝ կը մղի կը քշուի եւ անոր երկայնքին աջն ու ձախն կը դիզուի . ասոնք են կողմնակի քարակոյտքն , երբ՝ կրկին սառնարանք գան եւ զիրար համբուրելով միանան ի մի ձոյլ՝ հոսանքին ճիշդ մէջտեղն երրորդ զուգահեռական քարակոյտ մը կ'ամբառնայ . եւ որչա փ օժանդակ սառնարան՝ անչափ միջին քարակոյտք :

(Շարայարեյի)

ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ

ՍՐԻՈՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՑ ՍՍ.ՀԱ.ԿԱՅ ՊԱՐԹԵՒ

Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ Ի

(Շարունակութիւն տես թիւ 17 եւ վերջ)

«Սարկ.» — «Սը եւս հաւատով» :

«Քան.» — «Գոհանամք զքէն տէր Աստուած հայր տեանն մերոյ Յիսուսի Քրիստոսի որ արժանի արարեր զմեզ երկնային պարգևացս այսոցիկ , հազորդութեան մարմնոյ եւ արեան միածնի քո , տեանն մերոյ եւ փրկչիդ Յիսուսի Քրիստոսի : Ազգչեմք զքեզ տէր, մի լիցի սա մեզ ի դատապարտութիւն յազգս մեղաց մերոյ . այլ ի զգաստութիւն խորհրդոց մերոյ եւ ի կատարումն ամենայն զօրծոց առաքինութեան . որպէս զի սրբելով սորա զիմ ոգիս եւ զշունչ եւ զմարմին՝ պատրաստեացէ լինել տաճար ընակութեան Հոգւոյդ սրբոյ . առ ի գտանելոյ ինձ ողորմութիւն սուաջի ահաւոր բեմին ի մասին սրբոցն ի Քրիստոս Յիսուս ի տէր մեր . ընդ որում քեզ Հօր եւ Հոգւոյդ սրբոյ վայել է փառք իշխանութիւն » :

«Խաղաղութիւն ընդ ամենեւեան » :

«Սարկ.» — «Աստուծոյ երկրպագեսցուք » :

«Դպ.» — «Առաջի քո » :

«Քանանայն ի մեզ եկեղեցոյն ասե զաղօթս » :

«Զքէն զոհանալով տէր բարերար ազգչեմք զի յամենայն ժամ արժանի արասցես համարձակութեամբ սրաիւ հազորդութեանս այսմիկ մինչեւ ի վախճան կենաց մերոյ . եւ զկատարումն մեր կնքեսցես ուղիւ խոստովանութեամբ , քրիստոնէութեամբ վախճան մեզ շնորհելով . որպէս զի պահելով զպատ-

ուիրանս քո ի կեանս յայտոթիկ՝ եւ ի յերկրորդ գալստեանդ քո փառօք Հօր եւ ամենայն հրեշտակօք՝ յափշտակեսցուք ամպօք ընդ առաջ քո յօզս . ընդ ամենայն սուրբս քո կացցուք ընդ աջմէ քուսմէ . եւ ժառանգեսցուք զիսկզբանէ աշխարհի պատրաստեալ արքայութիւնդ սրբոց քոց . եւ զոհութեամբ փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զսուրբ Հոգիդ , այժմ եւ միշտ եւ յաւիտեանս » :

« Քահանայն կնքե գծողովորդն » . — « Կատարումն օրինաց եւ մարգարէից զու ես Քրիստոս Աստուած մեր՝ որ լցուցեր զամենայն հայրակամ⁽¹⁾ տնօրէնութիւնդ քո . լցո՛ւ զմեզ Հոգւովդ քով սրբով » :

« Եւ արձակին խաղաղութեամբ » :

Անհրաժեշտ է այս անդրադարձութիւն՝ թէ բուն Ս. Պատարագին խորհուրդն շատ համառօտ կանոն մ'ունի ի Տեառնէ աւանդեալ : Թէ ինչ եւ յորում է այդ՝ ընթերցօղք կրնան համեմատելով Բարողի եւ Ոսկեբերանի (որոց թարգմանութիւնն թէպէտ եւ կայ ի նախնեաց մերոց՝ սակայն հաճոյական թուեցաւ երբեմն մեզ ի յունէն կրկին յեղուլ ի մերս , որ Պատկերքս Եւ տարւոյն մէջ հրատարակուած), եւ մերոյս այժմեան գործածականին եւ ներկայիս Պատարագաց մատեանքն՝ հասու լինել այդմ կենսական կէտեր կան զորս ամենն ալ ունին անհրաժեշտ . եւ այս որչափ աւելի պարզ՝ թէ եւ երկար միշտ՝ մեծի հնութեանն նշանակ է :

(1) Մին յօրինակաց՝ « հայրական » :

Ս. ԳՐՈՑ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ



(Շարունակութիւն տես թիւ 17)

Ե. Աբրահամի կոչումէն մինչեւ Եգիպտոսէն Էլլէլը : Այս պարբերութեան զիտաւոր թուականները Ս. Գիրք բացորոշապէս կ'աւանդեն : Աբրահամ եօթանասուն եւ հինգ տարեկան էր երբ մեկնեցաւ Խառանէ երթալու համար յերկիրն Քանանու . Ծննդ . ԺԲ . 4 : Հարիւրամեայ էր , երբ Իսահակի ծնունդն իրեն աւետուեցաւ : Ծնն . ԺԷ . 1 եւ 17 . ԻԱ . 5 : Քառասուն տարեկան՝ Իսահակ կին առաւ զԻեբեկա , եւ քսան տարի վերջը ծնան Նսաւ եւ Յակոբ . Ծնն . ԻԵ . 20 եւ 26 : Ուստի Աբրահամու Պաղեստին գալէն մինչեւ իւր թուանց ծնունդը , ութսուն եւ հինգ տարի անցած էր : Յակոբ 130 տարեկան էր , երբ եկաւ յԵգիպտոս . Ծնն . ԽԷ . 9 : Իւր որդիքը նոյն երկրին մէջ բնակեցան 430 տարի . Ելք . ԺԲ . 40 : Բոլոր այս թիւերն ի միասին ամբողջ պարբերութեան համար 645 տարիներու գումար մը կուտան :

Միայն Իսրայելացւոց Եգիպտոսի բնակութեան թուականը վէճի տակ է : Եօթանասնից թարգմանութիւնը եւ Սամարացի Հնգամստեանը կը ներկայացնեն՝ Ելք ԺԲ . 40 , նշանակելի տարբերութիւն մը , զոր կը հաստատեն Ստոյն Յովնաթանու Երուսաղէմի թարգմաններն . « Իսրայէլի որդւոց եւ անոնց հարց յԵգիպտոս եւ յերկրին Քանանու բնակած ժամանակամիջոցը 430 տարի է » : Ուստի այս թուականը իւր սկզբնաւորութիւնը կ'առնուէ Աբրահամու Պաղեստին հասնելէն : Եւ որովհետեւ այն ժամանակէն մինչեւ Յակոբայ Եգիպտոս գալուստը 215 տարիներ անցած էին , Երայեցւոց յերկրին Գեոեմայ բնակութիւնը հաւասար աւետուութեամբ 215 տարի եղաւ : Յովսեպոս (Հն . Հր . Բ . ԺԵ 2 .) յառաջ կը բերէ այս հաշիւը , եւ Գալմէ նոյնին կը հետեւի , Մեկն . Ծնն . ԺԵ . 13 . , եւ անոր հետեւէն մեկնիչներէն շատերը այս կարծիքը

կ'իւրացնեն եւ Եօթանասնից ընթերցուածին կը հետեւին : Սակայն այս տարբերութիւնը յոյն թարգմանութեան ամէն հին ձեռագիրներուն մէջ չէր կարգացուեր . որովհետեւ Ս . Թէոփիլոս Անտիօքացի (առ Աւետիկոս Գր. Գ. Թ. 10) կը գրէ թէ Իսրայելացիք 430 տարի ընակեցան յԵգիպտոս : Ս . Յովհանն Ոսկեբերան , որ յառաջ կը բերէ 215 տարիներու տեւողութիւնը (ի Ծնն. ճառ ԼԷ) , այլուր սակայն (ի Գործ. Առ. Ծ. Ժ. 2.) կ'ընդունի որ Եբրայեցիք Փարաւոններու երկրին մէջ մնացած ըլլան 400 տարի եւ աւելի : Երուսաղէմի Թալմուտը , (ճառ Սեկիլլա) Ելից Գրքին այս 40 համարը ցոյց կուտայ իբրեւ մին տասներեք տեղերէն զորս Եօթանասուն թարգմանիչք բարեփոխեցին Հնդամատանի թարգմանութեան մէջ ի պատճառս արքային Պաղոմեայ : Արդէն « եւ իրենց հարցը . . . եւ յերկրին Քանանացւոց » բառերը չեն յարմարի խօսքի շարքին , այնու զի հոն միայն Եգիպտոսի վրայ կը խօսուի . ուստի կ'երեւի թէ յաւելուածոյ ըլլան :

Ամենակարճ թուականին պաշտպաններն իրենց կարծիքը կը հաստատեն Պողոս առաքելոյն վկայութեամբն , Գաղ. Գ. 17 . եւ Մովսէսի ծննդաբանութեան հակիրճ ըլլալուն պատճառաւ : Արդարեւ Առաքեալը ըստ զիպաց կը խօսի օրինաց ծանուցման եւ հրատարակութեան վրայ , որ տեղի ունեցու աւետիքէն 430 տարի վերջը : Բայց այս 430 տարիներու սկզբնական կէտը չորոչեր . այնպէս որ , փոխանակ զայն՝ Աստուծոյ առ Աբրահամ առաջին խոստումէն սկսելու , երբ կը մըտնէր յերկիրն Քանանու , շատ ազէկ կարելի է սկսիլ յետագայ խոստումներէն , որոնք կրկնուեցան եւ երեքկնեցան Աբրահամու , Իսահակայ եւ Յակոբայ : Գալով Մովսէսի ծննդաբանութեան , արդար իրաւամբ կրնանք զայն ալ համառօտուած նկատել , ինչպէս ուրիշները , որոնց վրայ խօսեցանք :

Եբրայական օրինակը որ 430 տարուան տեւողութիւնը կուտայ , առանձին չէ : Նոյն թիւը առաջ կը բերեն նաեւ Օնքէլոսի թարգմանը , Բէշիթօ , լատին Վուլկաթա , Սաատիւ առի արաբերէն թարգմանութիւնը- եւ Վինետիկոյն յոյն թարգմանութիւնը : Սոյն այս կ'ապացուցուի Ս . Գրոց ուրիշ տեղերէն : Եբրայեցւոց գերութեան ժամանակը Աբրահամու նախազուշակուած էր . « Դիտցած ըլլաս որ քու որդիքդ իբրեւ պանդուխտ պիտի ապրին երկրի մը մէջ որ իրենցը պիտի չըլլայ . պիտի ծառայեցնեն զանոնք եւ պիտի չարչարեն չորս

հարիւր տարի» Ծնն. ԺԵ. 13 : Այս մարգարէութիւնը , զոր կը յիշեցնէ նախասարկաւագն Ս. Ստեփանոս , Գործ. Է. 6 եւ 7 , կը կարգադուր նմանապէս Եօթանասնից թարգմանութեան եւ Երրայսկան օրինակին մէջ , եւ կը որ թուով մը Երայեցեաց յեգիպոսս բնակութեան տեւողութիւնը ցոյց կու տայ : Աստուած կը յաւելու , համ. 16 , որ Աբրահամու զաւակը պիտի վերադառնայ ի Պաղեստին չորրորդ լսերունդին (երբ տօժ) : Իսկ տօժ բառը կը նշանակէ «մարդկային կենաց տեւողութիւնը» եւ կրնայ իմացուիլ իրրեւ մի դար : Մեկնիչներն այս մարգարէութեան կը կցեն նաեւ Ս. Պողոսի խօսքը իւր ճառին մէջ ի ժողովրդանոցի Անտիոքայ Պիսիդիայ. Գործ. ԺԳ. 19—20 : Վուրկաթայի ընթերցուածը կ'ընդունին , որ քննադատական տեսակէտով լաւագոյնն է , եւ շուրջ 450 տարի թիւը կ'իմանան Ծննդոց ԺԵ. 13. ի 400 տարիներուն համար , աւելցնելով անապատի մէջ անցած 40 եւ Յեսուայ ձեռքով Պաղեստինու գրաւման 7 տարիները : Աքիւլը , Ամմոնացեաց զօրավարը , աւելի վերջը Հողտիեռնէսի կը պատմէր , Յուդ. Ե. 9. Թէ Իսրայէլացիք Եգիպտոսի մէջ բազմացած էին չորս հարիւր տարուան մէջ այնչափ , մինչեւ անթիւ անհամար բանակ մը կազմելու Քանի մը մեկնիչներու համաձայն (Քնապէնպաւէր , մեկն. յեղեկ. 1890. Թրոչոն , Եգեկ. 1884,) Եգեկիէլ չորրորդ Գլխոյն 5 եւ 6 համարներուն մէջ կը նախագուշակէ Եգիպտոսի երկրորդ գերութիւն մը , որոյ տեւողութիւնը պիտի ըլլար 290 տարի , աւելի 40 օրեր . այսինքն 430 տարի , զի օրերը տարիները կը ցուցնեն :

Այս սրբազան փաստերու կրնանք միացնել , 430 թուոյն ի հաստատութիւն , ուրիշ փաստ մըն ալ Եգիպտոսի պատմութենէն : Շատ ճշմարտանման է որ Յովսէփ Եգիպտոս բերուեցաւ Հովիւ թագաւորաց ժամանակ , եւ ընդհանրապէս կը կարծուի որ անիկոյ պաշտօնեայն եղաւ Աբաբի Բ. Փարաւոնի , զոր Մանիթօն կ'անուանէ Աբոֆիս : Արդ այս թագաւորին թագաւորութեան եւ Մէնէֆթաճի դաւակալութեան միջեւ , որուն ժամանակ ելքը տեղի ունեցաւ , պէտք է դնել առ նուազն 150 տարիներն որ ըստ եգիպտախօսից կը պահանջուէին որպէս զի տեղացի իշխաններն կարող ըլլային Հովիւներու տիրապետութիւնը տարածել . յետոյ նաեւ ԺԷԳ ցեղին լայր տեւողութիւնը եւ ԺԹԳ ին մի մասը , այսինքն աւելի քան տասնուվեց թագաւորութիւններ , որոց երկուքը

միայն (Թոսմէս Բ. եւ Ռամսէս Բ.) 121 տարի զրաւեցին » (Պրուքէր) : Ուստի Երրայեցւոց յեզրպտոս բնակութեան տեւողութիւնը ճշգրտիւ 430 տարի եղած է : Հեաեւարար , ինչպէս կը կարծէ Օրբէր , եթէ եւքն յեզրպտոսէ տեղի ունեցաւ յամին 1493 Ն. Ք. , Իսրայելացւոց մուտքն յեզրպտոս է յամին 1923 , Յակոբոյ ծնունդը՝ յամին 2053 , եւ Արրահամուի Պաղեստին գալը՝ յամին 2138 : Բայց այս թիւերը միշտ անստոյգ են :

Չ. Ելքէն մինչեւ ցշին ուրիւն Երուսաղեմայ Տաճարին : « Բոլոր եզրպտախօսաներն ժամանակներու միարանութենէն եւ զէպքերու համընթացութենէն առաջնորդուելով , համաձայնութեամբ կը հաստատեն թէ Երբայեցւոց Եզրպտոսէն ելըը տեղի ունեցած ըլլայ ԺԹրդ ցեղի իշ խանութեան ժամանակ . բայց անհամաձայն են թագաւորին անուան վրայ , որու տակ այս մեծ զէպքը պատահեցաւ : Ոմանց համար , ինչպէս Մասթէրօ , Սեթի Բ. ն է . իսկ Լիքսիոս , Բուժէ եւ Շապաս , որոնց կը հետեւին Գաղղիոյ , Անգղիոյ եւ Գերմանիոյ գրեթէ բոլոր զիանականներ , Լընօրման , Սէյս , Պրուկշ , Էպէրս , եւն , կը հաւատան թէ Մէնէֆթա՛ Ս. ն է » : (Վիկուրու) : Կարծեաց այս տարբերութիւնը ելքի թուականին վրայ մեծ ազդեցութիւն մը չունի : Յիրաւի այս թուականը չկրնար ճշգուրի՛ եզրպտոսի թագաւորներուն ժամանակագրութեանը համաձայն , որ ղեւ շատ անստոյգ է : Ս. Գրոց եւ Յուդայի ու Իսրայէլի թագաւորաց պատմութեան վրայէն կ'որոշուի : Օրբէր զայն կը պնդէ Ապրիլ ամսուան մէջ 1493 ին Ն. Ք. : Ուրիշ ժամանակագիրները իրմէն քանի մը տարի տարբերութեամբ միայն կը հետանան . Լատթ կը գնէ 1491 ին , Մուր՝ 1500 ին :

Ելքը՝ Սողոմոնի տաճարին շինութենէն բաժանող ժամանակամիջոցը ճշգրիտ թիւերով որոշուած է՝ Գ. Թագ. Չ. 1 . ըստ Երբայական օրինակին 480 տարի է . եւ ըստ Եօթանասունից 440 : Այս թուականին վրայ մեծամեծ վէճեր տեղի ունեցան : Անոր վաւերականութեանը ոմանք հակառակիցան . ոմանք ալ զայն նկատեցին իբր շրջանակային կամ պարբերական (cyclique) , որովհետեւ տասուերկու անգամ 40 էն կը ծաղի 480 : Ժամանակագիրներէն ոմանք զայն անբաւական զանեցով , կ'ուզեն աւելցնել . իսկ ոմանք շատ գտնելով , կ'ուզեն կրճատել եւ նուազեցնել : Առաջիկաներն իրենց կարծիքը կը հիմնեն Դատաւորաց զրքին ժամանակագրութեան վրայ :

Իւրաքանչիւր դատաւորութեան տեւողութիւնը նշանակուած է սրբազան մատենագիրէն . եւ ամենուն գումարը կը հասնի 410 տարիներու : Եթէ ասոր վրայ աւելցնենք Հեղեայ դատաւորութիւնը որ 40 տարի տեւեց (Ա. Թագ. Գ. 13), եւ Հէգիէն մինչև Աղզմոնի չորրորդ տարին անցած ժամանակամիջոցը , որ կը կազմէ 84 տարի , պիտի ունենանք 534 տարիներու գումարը : Եզիպոսէն ելլելէն մինչև Յեսուայ մահը անցած 65 տարիները վրայ դնելով , նաեւ Սաւուզայ դահակալութենէն առաջ Սամուէլի դատաւորութեան եւ Յեսուէն մինչև Գոթմոնիէլ անցած ժամանակներուն երկու անձանօթ թիւերը զանց աճնելով ալ , առ նուազն պիտի հասնինք 599 գումարին : Այս գումարը ըստ բաւականին կը համաձայնի Յովնիպոսին՝ յնչից մինչև ցշինութիւն տաճարին հաշուած 592 տարիներուն հետ (Հն. նր. Ը. Գ. 1.) : Գործոց առաքելոց մեկնիչները որ « ընկալեալ օրինակին (texte) » ընթերցուածին կը հետևին (Ժ. Գ. 20.) , Դատաւորաց պարբերութեան 450 տարի կը պնդեն եւ կը գնեն Գ. Թագ. , Զ. 1 : (Տես Գրամբօն , Գրքլիէ , եւն.) : Ամենէն աւելի արժանաւոր ենթադրութիւնն է ընդունիլ որ դատաւորներէն շատերը ժամանակակից եղած ըլլան : Սրբազան մատենին ուշի ուշով խորհրդածութիւնը ինչորոշ այս կերպով լուծման շատ մեծ հաւանականութիւն կուտայ . թէև երբէք հնար չկայ ստուգապէս որոշելու թէ՛ սր դատաւորներն միանգամայն ապրած ըլլան : (Տ. Գլէր , Դաւրք. 1880. Հումմէլաւէր , Մեկն. ի զիրս Դատ. 1888 , էջ 12-13 . Մուր. եւն.) : Եզիպոսը ամենին դատաւորութեանց ժամանակակցութեան ենթադրութիւնը դեռ աւելի առաջ մղեցին . եւ սրբազան պատմութեան ու Եզիպոսական պատմութեան միջև կատարելապէս ժամանակի զուգընթացութիւն մը հաստատելու մտքով , անպատի , Յեսուայ , Դատաւորաց եւ Դաւթի պարբերութիւնը 300 կամ 350 տարի նուազեցուցին . (տես Լընօրման , Հին պատմ. Արեւելից , Թ տպգր. , հ. 2, 1888.) : Բայց Եզիպոսի պատմութեան ժամանակադրութիւնը Իբզ ցեղէն անդին այնչափ սպասով չէ , որ կարենայ թաղաւորութեանց Գրքին ցոյց առած ժամանակադրութիւնը տկարացնել . եւ մենք զայն պէտք է հաստատուն պահենք մինչև որ հակառակը բացորոշապէս ապացուցուի : Ուստի . եթէ Ելքը տեղի ունեցած է 1493 ին , Աղզմոն Աստուծոյ տաճարին շինութեան ձեռք

զարկած պիտի ըլլայ 1013 ին Ն. Ք. ։ Բայց հին պատմութեան
զուգընթաց ժամանակակցութիւնը կ'երեւի հաստատել թէ
Սողոմոն այս մեծ գործոյն կատարմանը քանի մը տարի ա-
ւելի ուշ ձեռք զարկած ըլլայ ։

ԳԷՈՐԳ Վ. ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ

(Շարայարելի)

ՕՐԷՆՍԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՍԱՆԵԱՆ

ԸՍՏ ԾԻՍԻՆ ԱՆԱՖԻՏԱՅ

(Շարունակութիւն տես թիւ 17 եւ վերջ)

§. Ա. Առաջին դասու (Զառու-Արհամ)

ժառանգաց վրայ .

Յօդ. 203. — Այսր դասու Զառու-Արհամ ժառանգաց
մէջ մերձաւորագոյնն հանդուցելոյն՝ ի բաց կը մերժէ յետա-
գոյ աստիճանի ժառանգը . այսպէս ուղղակի դասեր դուստրն
կը նախագասուի որդոյ դասեր դուստր թռռան ։

Եթէ նոյն աստիճանի ազգականք համընթանան , նախա-
դաս կ'ըլլայ այն անձն՝ որ կապեալ է հանդուցելոյն այնպիսի
ազգականի մը միջոցաւ , որ ժառանգ պիտի ըլլար , եթէ հան-
դուցեալէն յետոյ մեռնէր ։

Այսպէս որդւոյ էգ թոռն, դստեր էգ թոռան նախադաս է :
Եթէ ամենայն ժառանգք հաւասար աստիճանի ըլլան եւ
նչ որ ի նոցանէ իջնայ այն անձէն՝ որ ժառանգ պիտի ըլլար ,
եւ կամ եթէ ամէնքն ալ իջնան ի ժառանգաց , բաժանումն
(ժառանգութեան) կ'ըլլայ ըստ գլխոց , յարգելով միշտ արուաց
իրաւունքն առ կրկինն՝ ի համրնթացութեան ընդ էգս :

Բաժանումն (ժառանգութեան) կ'ըլլայ ի հաւասար մա-
սունս , եթէ ժառանգք վերաբերին նոյն սեռի :

Այս արամազրութիւնս մերձենալի է եւս այն զիպ-
ուածոյն , յորում ամենայն նախորդ ծնողք ժառանգաց նոյն
սեռի ըլլան :

Եթէ նախորդ ծնողք վերաբերին այլեւայլ սեռի՝ բաժա-
նումն (ժառանգութեան) կ'ըլլայ ըստ ցեղից , հիմն բռնելով
բաժինները , որ պիտի պատկանէին նախորդ ծնողաց , եթէ
կենդանի մնային հանգուցեալէն յետոյ :

§. Բ. Երկրորդ դասու (Ջառու-Արհամ)

ժառանգաց վրայ :

Յօդ. 204. — Երկրորդ դասու Ջառու-Արհամ ժառան-
գաց մէջ մերձաւորագոյնն հանգուցելոյն՝ առաջնութիւն կը
վայելէ միւսներուն վրայ , որ եւ է աստիճանի վերաբերին
անոնք . այսպէս մեծ մասն երրորդ աստիճանի ի բաց կը մեր-
ժէ մեծ հաւն չորրորդ աստիճանի , առանց նկատողութեան
սեռի միջնորդական ազգականաց :

Եթէ Ջառու-Արհամ ժառանգք նոյն աստիճանի ըլլան եւ
միայն մէկ մը անոնցմէ բաժնուած ըլլայ ի հանգուցելոյն այն
ազգականի միջոցաւ , որ ժառանգ պիտի ըլլար , կը բաժնուի
ժառանգութիւնն առանց նկատողութեանն միջնորդական ազ-
գականի :

Եթէ նոյն աստիճանի վերաբերին , միջնորդական ազգա-
կանաց կամ ամէնքն ժառանգք կըլլան կամ ամէնքն ժառանգք
չըլլան , ժառանգութիւնն կը բաժնուի ըստ ցեղից . երկու եր-
րորդ սալով այն ժառանգաց՝ սրոց իրաւունքն յառաջ կուգայ
ի հօրէ հանգուցելոյն , եւ մէկ երրորդ տալով ազգականաց
մօր :

Եթէ միջնորդական ազգականք նոյն աստիճանի ըլլան կը բաժնուի ժառանգութիւնն ըստ զլսոց :

Ի բաժանմունս պէտք է յարգել արուայ արածնութիւնը այս իմաստով որ անոնք էգերուն բաժնին կրկինը առնուն :

§. Գ. Երրորդ դասու (Ջառւլ-Արհամ)

ժառանգաց վրայ :

Յօդ. 104. — Այս դասուն մէջ մերձաւորագոյնն հանգուցելոյն նախադաս է ի ժառանգութեան :

Եթէ նոյն աստիճանի Ջառւլ-Արհամ ժառանգաց մէջ որդւոց որդի մը ըլլայ, որ ընդհանուր ժառանգ պիտի ըլլար, սոյն ժառանգն նախադաս կ'ըլլայ սերնդոց անձին՝ որ ժառանգ չպիտի ըլլայ :

Եթէ նորին աստիճանի ամենայն ժառանգք՝ միոյ ընդհանուր ժառանգի սերունդք են, կամ եթէ ամենքն եւս չեն սերունդք ընդհանուր ժառանգի, կամ եթէ անոնցմէ ոմանք սերունդք ըլլան օրինաւորական ժառանգի, եւ ոմանք սերունդք ըլլան ընդհանուր ժառանգ եղող ազգականի, ժառանգութիւնն կը բաժնուի ըստ ցեղից, ի նկատողութիւն անսելով զորպիսութիւն միջնորդականի :

§. Դ. Չորրորդ դասու (Ջառւլ-Արհամ)

ժառանգաց վրայ :

Յօդ. 206. — Այս դասուն մէջ, եթէ համընթանան ազգականք մի եւ նոյն հայրական կամ մայրական դժի, նախագաս են անոնք՝ որոց զօղն ազգականութեան զօրաւորագոյնն է, այս իմաստով որ հարազատք նախագասին արեւակցաց, եւ արգանդակցաց որոյ եւ է սեռի :

Եթէ զօղն ազգականութեան մի եւ նոյն է, բաժանումն (ժառանգութեան) կ'ըլլայ ըստ զլսոց, պահելով միշտ արուայ արածնութիւնը կրկին առնելու :

Եթէ այլեւայլ գծերու վերաբերին, չիք նախադասութիւն ի շնորհս զօրաւորագոյնն զօղի ազգականութեան :

Բաժանումն կ'ըլլայ երկու երրորդ բաժինները հայրենի ազգականաց տալով, զոր օրինակ հարազատ հօրքրոջ, եւ երրորդ բաժինը մայրենի ազգականաց տալով, զոր օրինակ մօրքրոջ :

Յօդ. 607. — Չորրորդ դասու սերնդոց մէջ որոյ եւ է գծի մերձաւորագոյնն հանգուցելոյն նախադաս է հեռաւորաց նորին աստիճանի եւ նորին կողման . հարազատքն կը նախադասին արեւակցաց եւ ասոնք կը նախադասին արզանդակցաց :

Երրոր զօղն աստիճանի, գծի եւ զօրութեան հաւասար է, Աջեպն նախադաս է : Այսպէս հօրեղբօրէ ծնած էգ հօրեղբօրորդւոյն եւ մօրքեռէ ծնած արու մօրքեռորդւոյն մէջ՝ առաջինն՝ որ Աջեպ է ի բաց կը մերժէ երկրորդը՝ որ Աջեպ չէ :

Երրոր աստիճանն հաւասար է եւ գիծն տարբեր, բացառական նախադասութիւն տեղի չունի ո՛չ ի չնորհս Աջեպ յատկութեան . ժառանգութիւնն կը բաժնուի երկու երրորդ մասունքը հայրենի կողման ազգականին տալով, եւ մէկ երրորդը մայրենի կողման ազգականին սեփականելով :

Վ Ե Ր Զ

ԱՆՍՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ

(Շարունակութիւն տես քիւ 11)

Եւ յորժամ ազօթս առնես՝ մի տար խորհրդոցդ այսր անգր
ելանել . այլ զմտաւ ամ՝ թէ ո՞յր առաջի կայի . երկնաւոր
թագաւորին Աստուծոյ՝ որ յախան թօթափել զերկինս եւ զեր-
կիր զոյացոյց, վասն որոյ ասէ Սողոմոն , « Որպէս մէտ մի ի
նժարից կշռոց . . . եւ որպէս կաթ մի որ արկանի առաւօտու
յերկիր » , այսպէս է ամենայն աշխարհս առաջի Աստուծոյ :
(Իմաստ. Ժ.Ա. 23) : Յորժամ զայս զմտաւ ամես՝ միտքդ զար-
հուրի , եւ երկիւղիւ մատուցանես զազօթան . եւ յորժամ միտքդ
քարացեալ լինի , եւ ոչ գայ ի զղջումն , այսպէս ասա . « Արի
հիւսիս , եւ եկ հարաւ , շնչեա՛ ի պարսէզ հոգւոյ իմոյ , (Երգ
երգոց. Դ. 16) հալեա՛ զսառնամանիս մեղաց իմոց : Տէր իմ,
արա՛ ինձ՝ զարուն հոգեւոր , որ հաներ զջուրն ի վիմէն՝ արս՛
զսիրտ իմ ընդունարան արտասուաց : Եւ ասա՛ ընդ միտս քո .
ո՛չ տեսնես զաշխարհականն , զիա՛րդ ճեպին եւ գործեն զիւ-
րաքանչիւր անդաստան , իսկ զու զ՛հոգւոյդ անդաստան անգործ՝
թողեալ . եկն առաւօտ եւ ոչ վաստակեցի , եհաս երեկոյ եւ
զնամ ունայն ձեռօք . ո՛չ գիտես թէ նօթի է մարմինդ , քանզի
Այսօր իբրեւ զերէկ սպանանէ եւ վաղիւն որպէս ստուեր երե-
կոյի : Զմտա՛ւ ամ զայնս՝ որ երէկ երեւէին , այլ փոխեցան առ
Տէրն նոցա եւ մեր :

Արգ իբրեւ հանապաղ զայս զմտաւ ամես , միտքդ ի զղջ-
ջումն սովորի , եւ չնորն արմատանայ առ քեզ : Այլ եթէ ա-
սիցես , եթէ զօրինակսդ յերկրաւորացս աստի առեալ ես , եւ
մեղադրես , քանզի եւ մեք մարմնաւոր եմք , եւ զօրինակն
երեւելի պիտի առնել . որպէս եւ Տէր զերկնաւորն երկրաւո-
րօքս օրինադրէր . եւ վասն մեր զղջանալոյ՝ նուատտ օրինա-
կաւ , որպէս ասէ Աւետարանն . « Նմանեցաւ արքայութիւն
երկնից խմորոյ՝ զոր առեալ կնոջ թագոյց ի գրիւս երիս ալիւր .
մինչեւ ամենայն խմորեցաւ » : Եւ « Նմանեցաւ արքայութիւն
երկնից տան կուսանաց » . եւ գանձի ծածկելոյ յազարակի :

եւ ուսկանի արկելոյ ի ծով : Եւ Առաքեալն ասէ . երկնաւորքն երկնաւորօքս իմացեալ տեսանին :

Այլ զոր եղաք յազագս զզՆման շնորհի է որպէս եւ խնդրէիր : Եւ արդ արտասուս՝ յամենայն զրոց վկայեալ է, որպէս եւ Մարգարէն ասէ. Լայից զամենայն զիշեր ի փահիճս իմ . եւ եղնն ինձ արտասուք իմ ի տուէ եւ ի զիշերի . Եւ Երեմիա ասէ « Ով առնէր զզլուխ իմ ի շտեմարան ջուրց եւ զաչս իմ աղբերս արտասուաց զի լայի ի տուէ եւ ի զիշերի » : Եւ Եսայի ասէ . Թողէք զի լացից եւ մի՛ բռնադատէք զիս մխիթարել : Եւ ցեղեկիկէլ ասէր Աստուած , « Զպեցիր հանդերձ սոցոյ , եւ երթ նիստ յանդիման ժողովրդեան , եւ հոգոց հան , եւ եթէ հարցանիցեն ցբեզ թէ զի՛ այդպէս լաս , զու ասասցես . բօթ լուայ որ զաւոց է բարկութիւն ի Տեառնէ , թերեւս ընդ քեզ նախանձեալ լացցին առաջի իմ եւ ողորմեցայց նոցա : Ի բանի առնէր Աստուած զՄարգարէն , եւ զժողովուրդն յարտատուս յորդորէր : Եւ Մարգարէն Յովէլ ասէր . « Դարձարուք առ իսպաճօք եւ լալով եւ կոծով . պատասեցէք զսիրտս եւ մի՛ զհանդերձս » : Եւ զարձեալ ասէ . « Սուգ ասէք քահանայք . ննջեցէք խորով ուսնչութեանայք » : Եւ նոյն ինքն Տէրն ասէ . « Երանի՛ որ լան այժմ զի ծիծաղեացին . երանի՛ սգաւորաց զի նոքա մխիթարեսցին » : Եւ առաքեալն ասէ . « Լալով ասեմ զթշնամեաց խաչին Գրիստոսի : Եւ զարձեալ թէ « ի բազում վշտաց եւ ի նեղութենէ սրտի զրեցի առ ձեզ բազում արտասուօք » : Եւ թէ . « Ոչ զազարեցի զերկեամ մի արտասուօք խրատել զերբաքսնչիւր ոք ի ձէնջ » : Եւ առ Տիմոթէոս գրէ . Յիշեցի զարտատուան քո՞ զի լցայց ինդութեամբ :

Եւ ի վարդապետաց անչտփ են վկայութիւնք արտասուաց . Որպէս ասէ Աստուածաբանն . « Մի՛ արձամարհեր զտրտօսք որ բազում արտասուաց արժանաւորս ախտացար , եւ ապա ողորմութիւն գտեր » : Եւ Բարսեղ ասէ : « Արտօսք եւ ազաշխարութիւն զարտատուր անձինս հաւասար մկրտութեան պայծառացուցանէ » : Եւ Եփրեմ ասէ . « Յորժամ խօսի մարգ ընդ Աստուծոյ ի սուրբ ազօթս իւր , այնպիսին ո՛չ է ի վերայ երկրի՝ այլ անդր ի վեր յերկինս . անտի քաղցրանայ , անդուստ լուսաւորի . եւ աստուածային լուսովն լցեալ լինի » : Եւ Յովնան ասէ . « Զիք ինչ այնպէս սիրելարեութեանցն ճգնութիւնք , որ բժշկեն զվիրաւորեալս մեղօք , վրկեն զգրեալս ի ուստանայէ , կանգնեն զկործանեալս անիրաւութեամբ ,

յարուցանեն զհիւանդացեալսն ամբարշտութեամբ , սրբեն զաղ-
տեղեալս պղծութեամբ , լուսաւորեն զլուսաւարեալս մոլու-
թեամբ , եւ մաքրեն զպահպանողսն յամենայն յանցանաց . եւ
կացուցանեն մեծապայծառ առաջի բեմին Քրիստոսի . եւ ընդ
նմին ժառանգել զերկնից բարութիւնսն ի Քրիստոս Յիսուս
ի Տէր որում փառք յաւիտեանս . Ամէն :

Ահա ի վախճան ամենայնի հոս կը փութամ ներումն
խնդրել ընթերցասէրներէ ամենայն թերութեանցս՝ որ եթէ
զաղափարելու ժամանակ , եւ եթէ կարծիքներս յայտնելու ա-
տեն պատահած են : Եւ սոյն խրատն , իբրեւ հարազատ Ա-
նանիայի նարեկացւոյ դործ , կամ իբրեւ անհարազատ , ամ-
բողջ կամ աղաւաղեալ իւրաքանչիւր ոք իւր կարծեաց մէջ ս-
զատ մնալով , ինչ եղանակաւ որ նկատուի , իմ կողմանէս
իբրեւ անտիպ գրուածք մը ի տիպ արձանագրելով , կը նուի-
րեմ հնախոյզ գրասիրաց նոր առիթ մի եւ նոր նիւթ նորանոր
ասից :

Միայն այս ալ կը ծանուցանեմ որ Խրատիս մէջ զըտ-
չուած Ս. Գրոց կոչումներէն մի քանին միայն թուարկելով
ատը առանց զլիսահամար եւ թուահամար նշանակելու ձեռա-
գիր օրինակին համեմատ թողլուս պատճառն՝ այս եղած է որ
վկայութեանց զիւտը զիւրայնոզ բոլոր Աստուածաշունչ գրոց
համաբարբառն Հայերէն լեզուաւ ունինք այժմ ի ձեռին , Չան-
իւք եւ շնորհիւ Երուսաղիմայ Յակոբեան միաբաններէն Թա-
ղէոս վարդապետի Աստուածատրեան , զոր իւրաքանչիւր
ոք կրնայ ստանալ . Աստուածաշունչ գրոց Բագրատունեան
սուպագրութեան վրայ լինելով յօրինեալ :


Հուսկ խոստովանելով բազմապատիկ թերութիւնքն իսկ
որ ունի այս Խրատիս ձեռագիր օրինակն , լաւագոյն եւ ըն-
տիրներն տեսնելու յուսով կըսպասեմ յընթերցասիրաց մեծա-
մեծ օժանդակութիւններ՝ ներկայս յստակելու եւ լուսաւո-
րելու՝ գրադարաններու մէջ փոշոտած ձեռագիրներն որոնելով :
Առ այժմ ես նուիրելով զայս կը խնդրեմ ջնայիլ ընծայիս
ոչնչութեան այլ ազդօգուտ լինելու բաղձանացս :

ԳՐԻԳՈՐ Վ. ԱՇԸԳԵԱՆ

ՊԱՏԿԵՐ ԼԱՆՊԵՍՆ

Ե Ի

ԿՐՕՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ



(Շարունակութիւն տես թիւ 17)

Ա. Տկարութիւն բանի . — Մարդ բանաւոր եւ մտաղի . եւ սակայն ընդ օրինօք մարմնոյ է փակեալ , ընդ զանազան ախտիւք անկեալ , եւ թշուառ բնութեան վիճակեալ : Բանաւոր՝ բայց միտք նորա սահմանափակ . չի անզօր առ իմացօնս ճշմարտութեանց , այլ տկարանայ ի անսանել եւ ի ճանաչել զամենայն միանգամայն . եւ զի մահկանացու է՝ չեն ինչ զարմանք թէ եւ զիւրապատիր եւս իցէ : Ապա ուրեմն են վրիպանք որոյ պատճառ նոյն ինքն է մտացս տկարութիւն : Մարդոյ անհնար է ակն յայտնի եւ պարզաբար զամենայն ճշմարտութիւնս նկատել , զի զյոլովս ի ծանօթութեանց բազմապատիկ համեմատութեամբ եւ տաժանելի ճգամբք ստանայ . եւ ընդ բազում մտորանեալ շաւիղս անցեալ մտաց՝ ապա ուրեմն հասանէ ի սահմանս ճշմարտութեան : Արդ մի եւ եթ անզոյչ ինչ՝ եւ առ վայր մի եւ եթ թեթեւումն եւ քնածութիւն մտաց՝ բաւական է մուտ ապ պատրանաց սպրկելոյ ի ներքս յարամրի ի վախճան գործոյն եւ ճգանց : Վասն որոյ չեն բաւական հանճար եւ ուղղութիւն մտաց ի պատրանացս զմեզ պահելոյ :

Բ. Տգիտութիւն . -- Միտք Լարդոյ՝ որպէս սասցաք՝ սահմանափակ են ի ծանուցեալան , եւ թերիք եւ անկատարք եւ ստապատիրք նոցա կերպարանք . այլ ոչ այդչափի միայն , զի բազում ինչ է զորս ի սպառ անգիտանայ : Գիտութիւն անզաստան իմն լայնարձակ՝ զորս թողին երկինք ի ինամա մեր եւ ի վաստակ . է ուրեք զի ինքնին պտուղքն արդասաւորին . բայց իբր ի բազումս քրտանց պէտք են եւ ճգանց առ ի զնոյն բեղմնաւորել . եւ ոչ բնաւ բաւեսցէ մարդ ոք առանձինն զբա-

վանդակն մշակել : Իսկ արդ զիւրդ իցէ հնար անձանօթիցն լինել ուղղագատ . տեօ աղէ զոսմիկն որ անգիտակ օրինաց բնութեանն եւ կարգաց՝ որչափ դիւրագոյնս լինի խաղալի զգայութեանց եւ զնորից մտաց . վասն որոյ եւ պատճառս ինչ եւ մեկնութիւնս ըստ մտի կարկատէ զեղելոյն : Եւ զարձեալ յողունք ի նրբահանձար կարծեցելոց ոչ ինչ օտար ի սամկէն վաղվազեն ի դատաստանս , եւ զանգիտկեաց լծիս հատանեն համարձակ : Սակաւագիւտք են արք զիտակք ամենայնի . քեր- զող անուանի անգիտանայ զգաղտնիս բարձրահայեաց զխու- թեանց . այր երկրաչափ անդէտ է զազանեաց սրտի մարդոյ . եւ եթէ ջան դիցէ սք ի սոցանէ անյր քան զսահման իւրոց ծանօթութեանցն արչաւել՝ զինչ ինչ զարմանք եթէ զրահետ կլցէ ըստ ուղին : Եւ այս երկրորդ պատճառ անկարողութեան մտաց մարդոյ ի խոյզ եւ ի խնդիր ճշմարտութեան :

Գ. Թերակատար իմաստութիւն . — Զօրհանապազ սե- սանեմք զբազումս զի շատացեալ ընդ վտարանդի ինչ եւ հա- բեւանցիկ զխառութիւնս , զԻրեօք եւ եթ քերեալ ամենայնի , եւ ոչ ինչ իրիք մակացութեան ի խորս զանձինս խառնեալ : Է սոցա ախտ անբուժելի յամենայնի խելամուտ զանձինս համա- րել եւ վարդապետս անկոչս , եւ յայնս խկ յորս թերակատար յոյժ նոցա ծանօթութիւն : Վասն որոյ ընտրելագոյն է ինքնա- գատ ազիտութիւն՝ քան զիմաստութիւն սնապարձ : Զի որ հանձարեղն է ճանաչէ զանձին տկարութիւն եւ լինի խոստո- վան . իսկ որ թերիմաստ՝ մտահաճ ընդ զիտութիւնն , եւ զոր չունին՝ ընդ այն ամբարհաւածէ , եւ ի պնդել անդ զհետ աղօտ նշուլից մտաց իւրոց՝ մոյորեալ զանդաչէ . ուստի յառաջ զսն մտահաճ ձեռներեցութիւնք այգանելիք եւ վնասակարք :

Դ. Գիտութիւնն ինքնիկն . — Եւ նոյն ինքն զիտութիւն մերթ եւս պատճառ համարի վրիպանայ . երանի՛ արդարեւ այնոցիկ որոց միտք յերկար դեզերանս ուտանց ճոխացեալք՝ ընդ բազմապատիկ հմտութեանցն խորհուրդս ուղղապատս ու- նիցին : Այլ քանիք իցեն այսպիսիք , եւ բազում այն է՝ զի այդ ամենայն ոչ ժողովի ի մի վայր : Տկարամտայն բունն ինչ է անբերելի հմտութեանցն ճոխութիւն . զի չեղչակոյտ ծանօթութիւնք առ ոչ ինչ են պիտանացու եթէ ոչ զոյգ նմին իցէ եւ մտացն զօրութիւն : Զի զիտութիւն առանց բանին օժանդակութեան մոյորեցուցանէ զստացիչն իւր , որոյ ի զարձ- ուղարձ նշուլիցն չլացեալ՝ ոչ զօրէ հասանել ի զիտութիւն

ճշմարտին : Չտոյն զայս ինքնին իսկ իմաստունք դարուց վը-
կային :

Ե. Թիւր յարմարութիւն ճշմարիտ սկզբանց . — Միտք
մարդոյ միշտ ի ծուփս գիտութեանց եւ ծանօթութեանց՝ եւ
աշխարհ ամենայն բնականն եւ իմանալին թողեալ ի ձեռս
նորին ի քնին՝ ամենայն ուրեք ճշմարտութեանն շրջի ի խնդիր.
եւ համարի զանձն հասու լեալ այնմ՝ մինչ չեւ զգածեալ լու-
սով նորին՝ որ սնարգիւ զնա պարագրիցէ , զներքինս գայս
եւ զխորամուկս հաւանութիւն համարի նա անվրէպ ստուգու-
թիւն : Բայց միք ոմանք յաշխարհի այսպէս ի խնդիր ելանին
ճշմարտութեան , եւ ո՛յք ո՛ւմանք յաջողեն : Այլ քանի այնոքիկ
են մանաւանդ որ ընդ ճշմարիտ սկզբունս մրցին թիւր իմաց-
մամբ , եւ զթիւրս ընդունին ընդ ճշմարտին շիտթեալ : Բա-
զուժք եւս ընդ ճշմարտատպին գտողն խառնեն եւ զհաւանու-
լին առ ստող գրեն :


Զ. Մտախաբութիւն . — Այլ են եւ ոմանք , նա բազմաց
ի մարդկանէ այնպէս պնդագոյնս կապել ընդ խորհրդոց ինչ
մտաց՝ մինչեւ դոզցես անկարանալ զայլ ինչ բնաւ առնուլ ի
միտ . եւ այնպէս ի նոսին խորատոյզ ընկղմելն՝ իբրեւ զի ոչ-
ինչ իմիք այնուհետեւ լինել հասու . եւ այսպէս զիւրեանց
բերմունս տածելով անկատար ծանօթութեամբք պատրին ի
դատաստանս մտոց : Այսպիսիք ի սկզբանէ սիրօքք դասնին
նորանոր գրութեանց , յորս բազում անգամ մոլորահետ զար-
տուղին միտք : Զոր ինչ դոզցես ի վեր քան զմիտս երեւի՝
մերթեն , ոչ այլ ինչ տեսանին բայց զիւրեանց զմտաց ըզ-
ծնունդ , եւ առաջի ինքնաստեղծ մտացն խորհրդոց՝ հարկ է
տեղի տալ ցուցականութեանց եւ յիշատակարանաց եւ բանին
իսկ զլսովին : Աստի ծագումն առին երազապատումն այն
քաղաքակրթիւնք՝ որ աշխարհի խաղաղութիւն խոստացեալ՝
աղիտից եւ արհաւրաց կացին պատճառք : Չայս դարձեալ
արժան է ի միտ անու՛ղ՝ զի ըստ բազում գիմաց կերպարանին
մեզ իրք , եւ ամենեցուն նոցա առաջի դէտակն կալ հար-
կիմք առ ի չպատրելոյ յանդգոյնս . յետ այսորիկ մեծ իսկ է
կթէ զուղիդ դատաստան ի վերայ ածել կարասցուք :

Է. Բնդվայրաքնին հետազօտութիւն . — Թերութիւն
մեծ է խելամտութեան անդր քան զչափն ձկտել . քանզի
միտք մարդոյ անյագ բերեալ ի գիտելիս՝ զայրանս , ընդ ար-
գելս ընդգիմակոցս տկարութեան իւրոյ , եւ կամի վաղել ըզ-

նորօք . է զի աջողէ , այլ իբր ի բազումս դահալէժ անկանի
յանդունդս ստութեան : Օրինակն պարզագոյն զխորհուրդս իմ
առաջի արասցէ . զի բան եւ խիղճ մտաց եւ միաձայնու-
թիւն ազգաց եւ տիեզերք համօրէն ցուցանեն մեզ զէութիւն
գերագոյն էակի . բայց թէ զինչ նարս գոյութիւն՝ որպիսի
բնութիւն՝ զիանոյ իցէ մեզ հնար իմանալ : Ի նրբաբանելն եւ
եւս յայտոիլ՝ դառաջնորդութիւն մտացն կորուսանեմք . եւ
այնուհետեւ համարիմք յուսահատ կալ յանքնին էութենէ
Բարձրելոյն : Իբրեւ զի մինչ վայելէաք յանդորրու . ի լոյս ա-
րեգական եւ զնորս քաղցրաշունչ կենդանութիւն օրհնէաք՝
յայլ ինել լեալ յանկարծակի՝ ի հրաբորբօք նորին ակն յառել
զաչս յաւակնեցայ . եւ յորժամ աչք տկարագոյն առ ի զնորս
լոյսն տանել՝ ի հրացայտ ճառագայթիցն խաւարեալ կուրս-
ցան՝ առ անշօր տկարութեան զլոյս նորս այլանել համա-
րեցայ :

*

(Շարայարեղի)



ՊԱՏԿԵՐ՝ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դահեկան.
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
քղրատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

Խորաքանցիւր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եեշիլ փողոց
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جليله سنك وخصتيه طبع اولنمشدر

